

ԱԻՐԱ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Բ. ԱՄԲ - ՆԱՐ ՇՐՋԱՆ

1928 - ՕԿՏՈՅԱԲՐԻ ԵՎ ՆԵՐԵՐԻ ԵՎ ԽԱՐԱԲԱՐԻ

Թիվ - 8-9

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑԻՈՒՅ

ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹՅԵԱՆ ՀԵՐԱԲԵՐԵԱՆ ԽՆԱԲԲԱՐԵՐ

Ա.

Մեր Եկեղեցոյն Բարեկարգութեան մասին շատ կը խօսուի և կը դրուի դարձեալ Բարեկարգութիւն բառը իւրաքանչիւր խօսողն և գրողն մաքին մէջ իրեն յատուկ խմաստ մը ունի. երբեմն պարզ, երբեմն բարզ. ա՞ն՝ մերթ որոշ կետի մը վրայ կեդրոնացած՝ սեւ եռում մըն է մտքի, մերթ ընդհանուր, նոյն իսկ տարտամ գաղափար մը, և առաւելապէս կարդ մը արտաքին իրողութիւններու վրայ հիմուտած դիտողութիւններ, պահանջներ, որոնք կապ ունին ընկերային կեանքի արդի պայմաններուն հետ, և հետեւարար այդ իրազութիւններ ո՛րչափ ալ մասնաւոր հանգամանք մը ունեցած ըլլան, այսու ամենայնիւ ամէնէն ուշագրաւ կողմը կը ներկայացնեն Բարեկարգութեան, որ իր բառագիտական խմասով շատ յատակ է և թափանցիկ, իսկ իր պատմական նշանակութեամբ կարծուածէն աւելի բարդ խնդիրներ, և եթէ ուզէք՝ կնճիռները կը ծրարէ իր մէջ։

Առանց վերանարու առելի հին ժամանակներու, կենանք պահ մը 1866 թրւականին վրայ, ուր կ. Պոլսի մէջ թագէս Տիվիթճեանի տպարանէն լոյս կը տեսնէ Պատկեր Հայութանեայց Լուսառոշական Սուրբ Եկեղեցոյ տիտղոսին տակ գիրք մը (մեծ 8° էջ թ. + 404), որ կը բովանդակէ Հայց. Եկեղեցւոյ գաւանանքը և ծիսական երեք գիրքը բուն (Մասոց, Ժամագիր և Շարական) սրբագրուածը. — սրբագրութիւն մը որ երկու ուղղութեամբ կատարուած է. նախ համառօտութեան և ամփոփումի սիրուն, և երկրորդ՝ Մըրոց Բարեխօսութեան գէմ մասնաւորապէս, այնպէս որ այս երկրորդ ուղղութեամբ անխիզնօրէն խանգարած են բնագիրները. Այս Պատկերին հեղինակները քաջութիւն չեն ունեցած իրենց անունը գնելու իրենց հրատարակած գիրքին վրայ. այնպէս որ այժմ բոլորովին մութի մէջ են 1866թ բարեկարգիւնները իրենց գէմքերով ու նկարագրով. Բարերախտարար Պատկերին սկիզբը Ա.Զ.Դ. մը կայ, բաւական երկար, ուր անոնք աշխատած են բացատրել իրենց հասկըցած բարեկարգութեան պատճառները, ու

139-37

ըստնք բառական զուարձալի են պատմութեան չհակասելու և ժամանակին պահանջներուն համապատասխանելու համար :

Բարեկարգութեան շարժառիթ եղած է, կ'ըսեն, Յոյն և Լատին Եկեղեցիներուն արհամարհական դիրքը հանդէպ Հայոց Եկեղեցւոյ, որ մէկ կողմէն երբ ինքնդինքը պաշտպանեիր է զբաղով եւ խօսքով, միւս կողմէն ալ այդ երկու Եկեղեցիներուն պահանջումներին համեմնելու նպատական անման սկզբունքներուն համեմատ իր մէջ փափսութիւնները ըրած է և զարծնալ չէ յաջորդի լուեցնել տնոնց մեղադրամիւնները և «առնաց հետո միանց միանց մեղադրամիւնները և առնաց հետո միանց մեղադրամիւնները անորոշ և անշատ վիճակի մը մէջ ծգած է», և այս վիճակը «ազգին ամէն զործանութեանցը փայ իր ազգեցութիւնը բանեցուցած է», և այս վիճակին ելլեւու համար ուսանը դէպի Հռոմէականութիւն, ուսանը ալ դէպի Բոգորժականութիւն «Կրօնօփոխութիւն» մը ընելու է» ըսեր են, բայց համեմատաբար աւելի մեծ մաս մը հակամէտ չէ եւ զած կրօնափիսութեան, այլ «Ազգին անկառա Եկեղեցական գոյութեանը, կամ թէ բոնի՞ անոր Հռոմառոջական առանց դպչելու, փորմառութեան տուն տուած և ժամանակին յարմար ինուստուն կարագրութիւններով, և ոչչ յաջափառութեամբ, կը խորհին ազգը յառաջդիմական շարժման մը մէջ զնել, որ ինը իր ուորովը բարեզով հասնի, որ որ որիշ ազատ Քրիստոնեայ ազգեր կամ բնիկութիւններ հասած են և պիտի համինն: Այս սկզբունքին՝ որ միանգամայն մեր սկզբունքն է մէկ արդիւնը էր Ազգային Սահմանադրութիւնը, որ յաջողեցաւ բանի մը պատճառներու համար» կ'ըսեն, և գիտել կու տան Գլխաւոր պատճառը, որ գարենեալ ծիծաղելի է. իրեք թէ Սահմանադրութիւնը «պատպական գրութեան» վրայ հիմուած է եղեր և այդ պատճառով չէ յաջողեր: Ծիծաղելի է այս հաւաստումը, որովհեաւ Սահմանադրութիւնը յաջողեցաւ և բարիք մը եղաւ իր ոգիով և զործաղբութեան կերպերով (Քիւրիոյ) Հայոց համարկ(^(*)): —«Պատպականութիւն» ըսուածը, հաւանաբար եւ ըսուական կամ Բուանական մտայնութեան ակնարկութիւն մը եղած ըլլայ: Սահմանադրութեան մէջ պատպական ոչինչ կայ:

Եւ այնպէս կարծելով թէ մեր Եկեղեցւոյ մէջ ամէն բան Լուսաւորչին ձեռաքով հաստատուած է, Եկեղեցական բարեկարգութեան սկզբունք զրած են լուսաւորչին չհաստատուած բաները իրեւ օստար՝ զատել և մէկդի նետել և պուն լուսաւորչական» եղածները պահէլ:

Այդ սկզբունքով՝ բարեկարգութեան կէտերը բանաձեւած են պայմանէս.

—Ա. Հայոց Եկեղեցին ունի փարտականութիւններ՝ որոնք ոչ Լուսաւորչական այլ Փախառ իմաստով մարդուս հաւատըր օմալ հիմուն փայ կը կայացնեն. յոյսը ևս պաշտօնի՝ Աստվածուն ստեղծական եւ հիւթական իրաց փայ կը զարծնեն. փրկութեան արդիւնը՝ պատճառը՝ արդիւնը, միշոցը՝ նպատակ, և նպատակը՝ միշոց կարծեցնել կուտան. և այնպէս Քրիստոնեանուն պարզ և մարուր գիտութեանը դէմ մողովքան աշբն ստիւ թանձը և մութ փարազոյ մը կը բաշն:

—Բ. Անի այնպիսի ձեսեր և արարութեաններ՝ որոնք նոյնպէս Լուսաւորչին չեն և չեն կրնար ըլլայ, այլ երկան գարերու ընթացքին մէջ ուրիշ Եկեղեցիներ, փփու առնուած, կամ անոնց ոգուով խմբաւած մարդոյ ծեռորդ մտած են: Նէմսէր ևս արարութեաններ՝ որոնք անհաւատներուն ծաղու, ճշմարիս Աստվածապահներուն ցաւոց, լուսաւորեալ մարդոց՝ արմամարհանաց նիւթ եղած, Եկեղեցիները՝ թատրուններու, Աստուածային պաշանն ու փառարանութիւնը իր նոգեւոր բնաւորութեանն մերկանալով՝ առնահանդէսներու գուշը ցած են:

—Գ. Հայոց կդիրք ժաղովրդեան նկատմամբ Քրիստոնեաւութեան Էկութեանը եւ ուույն նակառակ յարարերուն մը ունի: Այս յարարերութիւնն ալ՝ թէպէտ իր ծագութիւնի, ուոն Լուսաւորչական՝ «Քրիստոնեական» չէ: այլ օստար Եկեղեցիներէ մտած: Այս յարարերութեան մէջ կդիրք, փոխանակ իրիւ ուսուցիչ, նովիւ, աստուչ եւ հայր, իր Քրիստոնեական պաշտօններուն յարմար գործութիւն եւ ազգեցութիւն փարելու: և անոր համեմատ ժողովրդեան մէջ իր բնական դիրքն ու պատշաճ պատիւն ունենալու, իրեւ զերնական գօրս թեան տէր խումբ մը կը ենթայացնայ, և ժողովրդեան սիրոն անիւ պաշարդէ եւ բանի յարարերութիւնը մը կը բարեզէ: հարկաւ անոր մտաւոր և բարյական կարութեաններուն փայ ալ ազգեցութիւնը կը բանեցնէ: անոր զարդարներն ուզածին պէտ կարէ: և կը շինէ, անիկա ուզածին պէտ եւ ուզածին չափ կը կրթէ, շատ անզամ նաև անոր նպատակներուն եւ մեռ-

(*) Տե՛ս Սիսն էջ 103:»

Ահաւասիկ այս երեք զվարար կէտերն են՝ որոնց նկատմամբ Ազգիս լուսաւորչական մասը ներկայ կէտրում մէջ առաջարկուած բարեկարգութեան անժիւսկի օրինակներով՝ թէ Ազգը սոյն մաս անկախ Ազգային դրութիւնը պահած պիտի բլագաւ այլ և զինք իր այս անկախութեանը մէջ նշանարիս Քրիստոնեայ Եկեղեցի անձնող միւս Քրիստոնեայ Եկեղեցից համակրութեանը պիտի արժանանայ, իրենք հաւասար կենացնաւոթեամբ, Թիմակուրքնէ շատ առքիք Քրիստոնէական զարուն կննդանութիւններով ինքնինքը ինդպինք ինդպանացնել գոտ, և ախախնամութեան իրեն շնորհած ծրից ու կաշմանը համեմատն Ասից լուսաւորութեան այ մէջոց մը ըլլալու արդիւնքը պիտի ունենայ:

Եւ անդեկութիւններ տալէ եւքը մէջ ի՞նչպիսի բարեկարդութիւններ կատարած են Մաշտոցի, Փամազիբրի և Շարականի մէջ, կ'ըսնեն.

—Եւ որովհետո ներկայիս մէջ Ազգը այնպիսի մարդիկներ կը բաղկանայ՝ որոնցմէ ոմանը Եկեղեցիան պաշտամանց մէջն արարութիւնաց եւ ծիսից չէ թէ մէկ խօսք այլ և մէկ խօսքը իսկ հանելի չողիք դէմ մեծ քան կը համարին. ընդհակառակն անանց ալ ամէն բան նորոգելու կը շանան ևւ հմնը ա'յն չափ կ'արհամարնն՝ որ նորէն զատ ուրիշ քան իրենց համեմի չերեւար. ուստի սոյն զործին մենարկութեանի իրեն նպասակ ունեցած չէ թէ այս երկու կողմին՝ մէկին համեմի ըլլալը, այլ միայն Աստուծոյ ընդունելի բլագավ կրկու կողմին այ՝ օգուստ հոգալը:

Արդ կը խնդրուի մեր սիրելի Ազգէն որ ներկայ բարեկարգութիւնը իրեն անարատութեանը համար յարշէ, զիսնապամ՝ որ ասոր մէջ մութ և անիմանա բաններ չկան և ամէն մարդ կրնան հասկանալ անոնց միտրը և ինչ օգտի ծառայեն:

Հակառակ այս միամիտ և բարի ցանկութիւններուն ՊԱՏԿԵՐԻՆ հրատարակումը և գատապարտումը Ազգային Պատրիարքարանի կողմէն՝ մէկ եղաւ, եւ ունչ չափով շիրազործուեցաւ բաղձացուած Բարեկարգութիւնը. — Ինչո՞ւ որովհետեւ Պատկերին շուրջ հաւաքուած գաղափարակից անձննը, որոնց նախանձախնդիր սպին իրենց Մայրենի Եկեղեցեւոյն պայծառութեան մասին չի կրնար կառկածներու ենթարկուիլ, տարուած էին հասանքէ մը, այսինքն՝ թողոքականութեան խմբման ամէնէն վափուկ չըշանն էր այդ, և ամերիկեան միսիօնարներ, որոնք բոլորովին անպատրաստ եկած նետուած էին դաշտի մէջ, տղիտորէն քննագատած էին Հայց. Եկեղեցին, անոր պաշտամունքին ձեւերն ու կերպեւը կուպաշտական գտած էին, դէմ խօսած էին մասնաւորապէս պատկերներու և Սրբոց Բարեկարգութեան հայլն, հւայլն, և ուղղակի Հայց. Եկեղեցեւոյն ծոցէն կարգ մը սիրացաւ Հայեր, ցոյց տալու համար թէ Հայց. Եկեղեցին բան մը չի կորսնցներ իր գաւանաբանական և ժամանակարգական յօրինուածքին առանգութենէն ու պատմութենէն, թա՛ղ հեղինակութիւնը, առանց ունենալու նոյն իսկ համբ եղած ձեւնիասութիւնը, համարձակեր էին կրճատութիւնը և փոփոխութիւններ ընել իրենց Մայրենի Եկեղեցեւոյն ծիսական բոլոր գիրքերուն վրայ, չնչելով Սրբոց Բարեկարգութեան վերաբերեալ ամէն հետք. Պէտք է Խոստովանիլ որ Պատկերին հրատարակութիւնը լ. Պոլսի մէջ ուշագրաւ յանդգնութիւն մըն է, և պէտք է աւելցնել նաև որ իր բոլոր արժէքն ալ կը կայանայ այդ յանդգնութեան մէջ:

Հայց. Եկեղեցւոյ բարեկարգութեան մասին բոլոր զրովներուն և խօսողներուն համար փորձառութեան հիանալի դասեր կան ՊԱՏԿԵՐԻ ձախողուածքին մէջ, ինչո՞ւ համար չյաջողեցան անոր հեղինակները, ինչո՞ւ համար կ. Պոլսի Պատրիարքութիւնը կասեցոց այդ շարժումը. կարելի՞ է բանը թէ. Պատրիարքարանը վափարող չէր Հայց. Եկեղեցւոյ Բարեկարգութեան Ասոնք հարցումներ են որ պատասխան կ'ուզեն. Եւ միակ պատասխանը որ կրնայ տրուիլ այդ հարցումներուն, սա՛ է որ Բարեկարգութիւնը պիտի հասկուած է և սխալ մե-

թոտով մը ի գործ գրուած է : Այսինքն՝ ՊՈՏԻԵՐԻՆ Շախանձայոյզ հեղինակները երբեւ թէ Ամերիկայի միսիօնարներուն բերանը կարկելու համար սրբոց բարեխօսութիւնը ուղած են վերցնել Հայց . Եկեղեցւոյ ծիսական դիրքերամէջն : Այս տեսակէտէն երկու կողմերուն տղիսութիւնը միանգամայն ցառալի է : Հայց . Եկեղեցին եթէ պէտք ուներ բարեկարգուելու 1866ին , պէտք եր որ բարեկարգուէր ինքն իր մէջ և ոչ թէ միսիօնարական բարեկարգուելու իրաւունք տալու ձեւին տակ : Պատկերին հեղինակները չեն ուղած իրենց հասկըսած բարեկարգութեան այս ազգակը կամ շարժառիթը մատնանիլ ընել իրենց ԱԶԴին մէջ , բայց այս է իրողութիւնը պատմութեան մէջ :

Եւ 1866էն ի վեր ինդիրը իր ընդհանուր հանգամանքներով նոյն է : Հիւմայ ալ Հայց . Եկեղեցւոյ Բարեկարգութեան վրայ ամէնէն շատ խօսովներ ու զրոյներ միսիօնարական գպրոցներու մէջ գաստիարակուածներն են , որոնց անկեղծութիւնը և սէրը իրենց Մայրենի Եկեղեցւոյն հանդէպ բոլորովին ստոյդ եւ մաքուր է , բայց իրենց գիտելու և գատելու մեթոար չի հաշառւիր Եկեղեցւոյ պատմութեան և գիտութեան հետ , և ասկէ զատ՝ անոնք պէտք եղածին պէս չեն ուսումնափած իրենց Մայրենի Եկեղեցւոյն ներքին կեանքը , և առոր համար է որ երբեմն սիսալ , երբեմն ձրի , երբեմն ալ թերի հաւաստումներ կ'ընեն՝ Հայց . Եկեղեցւոյ վրայ խօսելու կամ գրելու առեն :

Այս լուսաբանութիւնները կարենոր են քիչ շատ հասկընալի ընելու համար թէ ինչո՞ւ 1866էն ի վեր Բարեկարգութեան անունով եղած ձեռնարկներ մատնուած են ձախողութեան :

Էսենք նաև թէ 1866էն ի վեր շատ բան գրուած է Հայց . Եկեղեցւոյ Բարեկարգութեան մասին : Թանկադի՞ն պիտի ըլլար արգիւնքը այնպիսի ուսումնասիրութեան մը , որ երանի՞ թէ նուիրուէր այդ ըլլոր գրուածները գտնելու , գասաւորելու և ասոնց եղրակացութիւնները խոտացնելու համար :

Խակ այս ուսումնասիրութեան նպաստակը պիտի ըլլայ Բարեկարգութեան վերաբերեալ կարգ մը խնդիրներ չօշափել յաջորդական քանի մը յօդուածներու մէջ , այն համոզումով թէ անհրաժեշտ ողայման մըն է զանոնք գիտնալ Բարեկարգութիւնը լաւ ըմբռնելու համար :

Բ.

Մեր առջեւ կայ երկու բառ . Եկեղեցի և ԲՈՒԵԿՈՐԳՈՒԹԻՒԻՆ . Մեր այսօրուան կեանքին և ըմբռնումին մէջ ի՞նչ նշանակութիւն ունին այս երկու բառակեր :

Այսօր եկեղեցի ըսուած ատեն կը հասկընանք նաստառութիւն մը , որ իր չորս գլխաւոր մասերով մաքողջութիւն մը կը կազմէ . Այսինքն Եկեղեցւոյն նիւթական շենքը , Եկեղեցւոյն ծոլովուրղը , Եկեղեցւոյն դաւանանմը և պատմունը և Եկեղեցւոյն պատօնիւթիւնը .

Այս գլխաւոր չորս մասեր երբ զատ զատ վերըուծուին և քննուին , իրենց ստորաբաժանութիւնով , կը կազմեն առանձին ամբողջութիւններ . այնպէս որ

Բարեկարգութիւն բառում առեն՝ աշքի առջև կուզայ Եկեղեցին ո՛չ միայն իր չորս դիմաւոր մասերով, այլ նաև առար իւրաքանչիւր մասը իր ստորաբաժանումներով։ Պէտք է մարփ մէջ պահել ասոնք, որովհետեւ այս մասերէն մէկին կամ միւսին կարեւօրութիւն ընծայել իրեւ բարեկարգութեան առարկայ և նոպատակ՝ և շտեսնել նշանաձները, պարզապէս կը նշանակէ հասկցած ըլլալ Եկեղեցին, որոն բարեկարգութեանը վրայ կը խօսուի։

Պէտք է ճգել որեմ նորեկարգութիւնն բառին նշանակութիւնը։

Բարեկարգութիւն բառը հայերէնի մէջ շատ պարզ է իր բառագիտական իմաստով. բարի և կարգ բառերէ չննուած այդ բառը՝ կը նշանակէ աղեկի կարգ կանոն, աղեկի դասաւորութիւն, այսինքն ամեն բան իր տեղը, լաւ վիճակի մէջ։ Եւ բառին այս նշանաձնութիւնով է որ մեր Եկեղեցւոյն մէջ սարկաւագը կը հրատիրէ ժողովուրդը պաշտէ Աստուծոյ։

—Վաս ուրբ տեղույ շինութեան և բարեկարգութիւն, օժէր աղախցուր։

Աղաչենք Տիրոջ որ այս ուուրբ տեղը (Եկեղեցի, վանք, ուխտ) չէն և բարեկարգ ըլլայ, կամ ինչպէս կ'ըսուի սովորաբար՝ չէն և պայծառ ըլլայ։

Բարեկարգութիւն՝ հայերէնի մէջ կը նշանակէ նաև պարկեսութիւն, հայութիւն, այսինքն բարոյական կենաքին մէջ տիրող բարեկարգութիւն մը։

Հայաստանեայց Եկեղեցւոյ Բարեկարգութեան վրայ խօսուած ատեն, ըր նախան է որ սովորաբար պահանջուած իւրզ ուկանոնէն, չէն և պայծառ ըլլաւու վիճակէն տարրել բան մը կը հասկցուի. վասնզի արդի ժամանակներու պէտքերը կը շեշտուին, լուսաւորեալ և յառաջադէմ գաղափարներու պահանջները մատնանիշ կ'ըլլան, հին համ միջնադարեան ըմբռնումներ և սովորութիւններ աւելորդ կը նկատուին, եւայլն, և հետեւաբար բարեկարգութիւնը այս բոյորին համազօր նշանակութիւն մը պէտք է արտայայտէ որպէս զի համապատասխանէ մեր Եկեղեցւոյ մէջ զջալի եղած իրողութեան մը։

Բարեկարգութիւնը իր այս նշանակութեամբ նորութիւն մը չէ քրիստոնէական Եկեղեցւոյ պատմութեան մէջ. քանզի այդ բառը պատմական իմաստ մը ունեցաւ 16րդ գարուն՝ Լուտերեան շարժումնով, ուզզուած Հռոմի Եկեղեցւոյն գէմ։

Եկեղեցական պատմութեան մէջ Reform կամ Reformation (=Բարեկարգութիւն) կը նշանակէ կրօնական և քաղաքական շարժում մը միանդամայն, որոն հետեւանքնով («կաթոլիկ» Եկեղեցւոյ միութիւնը խօստեցաւ։

Կրօնական շարժում մըն էր ան ընդդէմ կաթոլիկութեան, որովհետեւ Սուրբ դիերի և հաւատքի վերաբերեալ խնդիրները մեկնելու և բացատրելու մէջ («կաթոլիկ» Եկեղեցւոյ վերապահուած բացարձակ հեղինակութիւնն ու իրաւունքը ու բացուեցաւ։

Քաղաքական շարժում մըն էր ան, որովհետեւ պապերու քաղաքական հեղինակութիւնը հերքուեցաւ, այսինքն ժողովուրդները ազատ հռչակուեցան պապերուն հնագանդելու իրենց աւանդական պարտականութենէն, և հետեւաբար Ա. Պետրոսին գանձին ազբիւրներուն մեծ մասը ցամքեցաւ։

Լուտերեան շարժումին կրօնական նշանակութիւնը մեծ եղաւ. որովհետեւ շարժումը Լուտերի ուզածէն ու Երեւակայածէն աւելի ընդարձակ զարդացու

ունեցաւ և բո՛չն լուսերականութիւնը չաս փոքրիկ իրականութեան մը վեշտածուեցաւ հետզհետէ, երբ Reformationը հսմանից եղաւ Բողոքականութեան (Protestantism), որ իր այլազան ճիւզաւորումներով յեղախոխեց եկեղեցւոյ պատմական և աւանդական ըմբռնումը, և իր ոգիսալ սկսաւ տիրել հին և նոր աշխարհներու կրօնական և քաղաքական մտայնութիւններուն վրայ:

Երբոր բողոքականութիւն կ'ըսուի, պատմականորէն կը նշանակէ նաև կարողիկորին:

Կ'արժէ զիսնալ որ Բարեկարգութեան շարժումը, որ յանդեցաւ Բողոքականութեան, Լուսերի ստեղծագործութիւնը չէ պատմականորէն: Անգլիացի ձօն Վիլլիմ (+1384) և Չելս Փան-Հիւս (+1415) առաջին հեղինակներն են արդ շարժումին, զոր Լուսեր (1483-1546) զիացաւ — օգտուելով նաև քաղաքական և տնաւսական պայմաններէն իր երկրին—արծարծել, կազմակերպել, առաջն ձել և վերածել Զօրութեան մը, իրեւ կրօնական նոր հասաստութիւն կամ «Եկեղեցի» (բասին ոչ-պատմական և ոչ-աւանդական իմաստով), որ հիմնուած է միայն Սուրբիրքի անհատական հասկըցողութեան վրայ և ո՛չ թէ եկեղեցւոյ հեղինակութեան վրայ:

Ինչպէս որ կը տեսնուի տրուած այս լուսարանութիւններէն, Բարեկարգութիւնը իրեն յատուկ պատմական նշանակութիւնը առած է 16րդ դարուն, երբ իրեւ շարժում ան ուղղուեցաւ (կամոյիկ) եկեղեցւոյն գէմ, յարձակելով անոր նոր իրապետութեան վրայ, անոր կարդ մը վարդապետութեանց վրայ, անոր ինչ ինչ միջնադարեան սովորութիւններուն վրայ, և կարեց ժողովուրդին հպատակութեան ու հաւատարմութեան կապերը պապականութեան հետ:

Լուսերեան շարժումին (Բարեկարգութեան) յաջողութեան զլիսաւոր պատմաներուն մէջ (կրօնական, անտեսական) և չաս կարեւոր տեղ կը բռնէ նամաւուրանութեան հապալական մասունքներուն:

Արեւմտեան եւրոպա արթնցած էր Վերածնութեան (Renaissance) ազգեցութեան ներքեւ՝ Վերածնութիւն կը նշանակէ յունա-հռոմեական մշակոյթին վերսահին ծնունդը, որ ուժեղ կերպով նպաստեց Բողոքականութեան ծադման, որուն զլիսաւոր զիծերն են հակածգնողական կեանը, արհամարհանը հանդէպ դպրոցականութեան (Scholasticism), որով կը բարացուցուի այդ ժամանակներու եկեղեցական ուսմունքը, իր կործանիչ քննադատութիւնը եկեղեցական շարք մը հաւատալիքներու և սովորութիւններու գէմ և անհատական մտածումի և կարծիքի վրայ գրուած զօրաւոր շեշտը՝ Սուրբիրքի հասկըցողութեան և հաւատաքի վերաբերեալ խնդիրներու մէջ:

16րդ դարու Բարեկարգութիւնը քննելով իր էասես կրօնական կողմէն, կը տեսնենք որ ան ամէնէն յառաջ ի մասնաւորապէս կ'զրացի Մարգու եւ Աստուծոյ և փոխադարձաբար Աստուծոյ ու Մարգու իրարու հետ ունեցած յարաբերութիւններով. յետոյ՝ վարդապետական կամ աստուծաբանական բանաձեւներով, եկեղեցւոյ կազմակերպութեամբ և ասոր զործառնութիւններով (function), և բարոյական կեանքով ու կենցաղով նկատելով որ Քրիստոնէութիւնը

սկիզբէն և վեր իր այլազան ձեւերուն մէջ, կրօնքի և բարոյագիտութեան հետ
կապ մը ունի :

Բարեկարգոթեան նպատակն էր նաև առաքելական դարու կամ նոր կը-
տակարանի Քրիստոնէութիւնը վերահասատելու փորձ մը, փոխանակ գարերու-
թնմացքին կազմակերպուած և զարդացած Քրիստոնէութեան, որ շատ հեռա-
ցած է առաջին առաքեալներու վարդապետութենէն : Այլիշ խօսքով՝ Քրիստո-
նէութիւնը վերածել անհատականութեան, փոխանակ կազմակերպեալ եկեղեցիի,
որով իւրաքանչիւր անհատ կատարերապէս ազատ պիտի ըլլայ իր կրօնական
համըլութերուն մէջ : Բայց կարելի յեզաւ առիկա, և նոյնիսկ Լուտերի,
Զոլենկի (+ 1531) և Կալվինի (+ 1564) նման առաջնակարդ բարեկարգիչներ
չկրցան զահացոցիչ կերպով վեր բարձրանալ իրենց միջամայրերէն և համնիլ
անհատին կրօնական կատարեալ աղատութեան : Այս մասին իւրաքանչիւր բա-
րեկարգիչ իրեն յասուկ հասկըցովութիւն մը ունէր, այնպէս որ բայց գուռ
մը թողուած էր միշտ կրօնական լոյնամատութեան և անհատին կրօնական ա-
զատութեան ոգիին առտիճանական զարդացման համար :

Բարեկարգութիւն բասին սպատմական իմաստին այս վերլուծումը ցոյց կո-
տայ թէ խնդիրը կարծուածէն առելի իննուսու է, այսինքն Լուտերեան բարե-
կարգոթիւնը յանդած է ո՛չ թէ Համեմ եկեղեցին բարերեկարգոթեան, այլ
պատճառ եղած է Բազոքականութեան ծագման :

Այս կէտը պէտք չէ աչքէ հեռացնել երբ կը խօսուի ու կը գրուի Հայց .
Եկեղեցւոյ բարեկարգոթեան մասին :

(Տարուհակելի)

ԵՐԻՆԱՄԵԱԸ ԶԱՐՍՈՒՀԱԲՈ ՄԱՀԱԿԱՆ ԱՌԹԻ

Աւադի, ինչո՞ւ չզիտմայի երբ դասերով
իր նեղի թեզ՝ թէ մանու բոյումն ան
վարդ հասակից վըրայ զատմի սաւառնած իր,
Տնենի իր որսին վըրայ թեւեն իր տարմած,
Ու այն դրենմ ուր դուն երկի ոչչ ու առողջ
կը խաղայիր՝ այսօն դագաղդ պիտի եղիր :

Ես յու կենցազդ պիտի ընկի զուտար ու չեն,
Կախող մասուու պիտի բարիկի խոյերու տակ,
Ժամերայ բոլոր պիտի ըլլային խինի ժամեր,
Քու մատղաշուկ կեսնեց ևս ամրա երանուրեամբ
Պիտի պատիկ . ծերք հարուստ իր վայերանց
Մէջ յու վրայ պիտի նախանձէր, ամեն զ զանուկի

Դուն չրայիր պիտու զերի նեղիչ դասուց .
Երկութնիս ալ պիտի վայինին փախարսական
Երգով, սիրով, ամսաներուն մէջ բուրաւ .

Բարզւ. ՄԵՍՄՐՈՎ ՆԱԽՊԱՐԵԱՆ

Բոյցնց բոյներն պիտի բեզի համար .
Պիտի տայի յեզի ծաղիկի ամենազգի՝
Ույսի մեղուն յաղեր բնաւ մեկ օրուան մէջ :

Յեսոյ երբ Յունիկա ձիւնն կրկնոցն իր ուս՝
Երկու ձեռներն լցուն պուտրիկ ու խաղալիկ,
Կւ զիշերին զար՝ և բոլոր ընծաներուն
Մէջեկ բայեզ, աղջանի, պիտի բազմեցնի,
Իրեն դժիոյ յնաղավեղ ու փառապան :

Անգիտորիան մէջ շատ դասեր կուտայի թեզ,
Փուրացնիկ փրրումդ վասն ապազային,
Երբ յեղակարծ բարիկներկ յու անուշիկ
Գրիսի զնենին տեսայ իյնալըն ու լացի.
Կը դադրիիր դուն ապերէի, ինձ լսելի .
Այս, այդ փախանձն դասնակլիծ զիտնոյի ևս :

ՀԵԺԵՍԻԲ ՄՈՐՅ